

մանն ու ճամհապարհորդութեանցը մէջ։ Եւ այն երկասիրութեան վրայ աւելցուց ոչ միայն ճիշդ և առատ ծանօթութիւններ ու ճոխ ցուցակներ, այլ նաև զեղեցիկ աշխարհացոյց մը Պարսկաստանի և սահմանակից երկիրներուն։

Այս հրատարակութեան մէջ այն գիտնականները Պարսկաստանի քանի մը կողմերը մանրամասնաբարար կը ստորագրեն, և շատ մը տեղեկութիւններ կը սրբագրեն, որոնք մինչ վերջին ժամանակներն ուղղիղ չէին գիտեր ուսումնականք։ Օրինակի համար, Գարուն գետոյն ընթացքը. այս գետը ջէրտէ լեռնէն կ'ելլէ քանի մը մանր հեղեղներու հաւաքուած լրերէն ձեւանալով։ Հասնելով Սուսիանու կամ Շօջ դաշտերը՝ բաւական մեծ գետ ձևացած կ'ըլլայ, և ճամբայ կը բանայ ժայռերու բաւիդի մը մէջն, ու կ'ելլէ նեղ անցրէ մը Աքելիի հոփոխն մէջ, ուր կ'առնու լայն ու փառաւոր գետի ամէն մեծութիւնքը։ Անկէ անզին նաւարկելի կրնար ըլլալ, թէ որ քանի մը ժայռ ու Շուտէրի թումբը արգելք չելլային անկողնոյն վրայ. յետ անցնելու Շուտէր քաղաքին քովին ու աւերակներու մէջն, որոնք մնացորդ են հին քաղաքականութեան, Քարուն գետը կ'ելլէ Անվազ. Հօն ետևէ ետեւ լորս ճամբայ կը բանայ կարծրակուռ քարանց մէջն. այս ճամբաներէն առաջինը ձեւացած է հին

բերդի մը աւերակներով. երկրորդն՝ աւելի լայն է, և բաւական քարավազ մը կը կազմէ, որուն վրայ գուցէ ժամանակաւ կամուրջ մը ձգուած ըլլայ, և հիմա բազմութիւ ջրաղացներ կան. երրորդ ու չորրորդ անդրերը քանի մը մէդը միայն ներս կը մտնեն գետոյն անկողնին մէջ և ճամբան ազատ կը թողուն նաւարկութեան։ Անվազի մօտ գետոյն լայնութիւնն է գրեթէ մէկ քիրումէզը, և խորութիւնն է գոնէ երկու երեք մէդը։

Քարունը բոլոր իր ընթացիցը մէջ այնպիսի տեղերէ կ'անցնի՝ որոնք կը պահեն հին մշակութեան հետքը. ամեն կողմանէ կը մէջը կու գան ոռողութեան ջրանցներ։ Իր ամեն ճիշդիցը վրայ յայտնի կը տեսնուին հետք ջրանցից, թումբերու, փականաց, յաւածաղէմ քաղաքականացեալ ժողովրդեան մը պիտոյիցն համար։ Որով ըսել է թէ իր ափանցը վրայ կը ծաղկէր երբեմն գործունեայ և եռանդուն ժողովրդ մը, որ կրնայ հիմա ալ կանգնիլ։ Այս բանիս համար Պարսից Շահին առաջարկութիւն մը ներկայացուեցաւ նաւարկելի լայն գետոր, և շոգենաւուց կանոնաւոր ընկերութիւն մը հաստատել, որ կարող ըլլայ ժաղկեցունել երկրագործութեամբ և վաճառականութեամբ այսպիսի բարեբեր ու բազմամարդ երկիր մը։

ԿՈՎԱՍ.ՍԵՍ.Ն ԵՐԿԱ.ԹՈՒՂԴՐԲ

Այն երկաթուղին որ պիտի կապէ կովկասեան գաւառները Շուտից կայսերութեան կերպունական մեծ գծերուն հետ, այսինքն Շուտովիչն, Տոնի վրայ, մինչև կովկասեան մեծ շղթային լեռնանցից բերանը շինուած երկաթուղին, սկսաւ բանիլ մինչեւ Վլատիկաւկաս։ Առ այժմ 654 վերստ է (694 քիլոմէտր), որ երագութեամբ աւելի քան երկը ա-

ւոր վասառակ կը ներկայացունեն. որով թե՛րբազուրկ փոխանակ տասնըմէկ օր հեռու ըլլալու թիֆլուչն, ութէ աւոր ճամբայ կ'ըլլայ։

Յետ լմբնալու այն գծին քննութիւնքն, որ պիտի միացընէ թիֆլիզ ու Պարու, և պիտի լրացունէ արագ հաղորդակցութիւնն լիւ ծովուն կազրից ծովուն հետ, կայսերական համութիւնն

ընդունեցան, հիմա շինութեան խըն. զիրը մասցեր է: Այս գծին երկայնութիւնը պիտի ըլլայ 500 վերստ (532 քիլոմէտր), և անցաղթելի գժուարութիւններ չունի: Կուր գետոյն ընթացից պիտի հետեւ, որուն վրայէն երկու տեղէ պիտի անցնի հարթ երկրի մը մէջէն, որ մեծաւ մասամբ անմշակ ու խոպան սրէի է: Ուստի կովկասեան շղթային առանցիցը զուգահեռական պիտի ընթանայ՝ մինչև ուր որ կուր կ'ընդունի իր մէջը զերասխ, և ետքէն պատերով մի և նոյն շղթային հարաւային արևելեան ստեղանց ծայրագոյն սպառուածը, պիտի դառնայ քիչ մը տեղ դէպ 'ի հիւսիս, որպէս զի հասնի կազրից ծովուն վրայ Պաքուի նաւահանգիստը: Այս երկաթուղին միայն Ելիզարէթացոլ քաղաքը պիտի հանդիպի, որ է կառավարութեան դիմաւոր տեղին, և պիտի անցնի Գարաեազ անապատին Երկիրներուն մէջէն, որոնք այս վերջերս մշակուեցան և ջրարբուեցան մասնաւոր խնամքով, ըստ ոճոյ Լոմպարտիոյ գաւառին հտալից: Կախէթու ընդարձակ գաւառն, ուր Ալազան գան գետն անցնելով կը թափի կորի մէջ, թիֆլիզու արևելեան կողմը կ'ընկնայ և լաւ մշակուած է, և ունի առատ գինի, ցորեն, նաւթ, և ուրիշ բերք. սակայն երկար դար 'ի վար իշնելուն, որով հետեւ մեծ խոտորութեան կը պահանջէր, և աշխատութեան շատ գժուարութիւններ կը ներկայացնէր, անոր համար առ ժամն գուրս թուղուեցաւ: Գուցէ վերջը կողմանական երկաթուղով մը կապուի այս գծին հետ:

Նշանակութեան արքանաւոր ելեէջը միայն քանի մը բլուրներ են նոյն իսկ թիֆլիզու մօտ, չափաւոր բարձրութեամբ, քիչ հեռու հաղորդակցութեան կէաէն Փոթիի երկաթուղոյն հետ, և ուրիշ քանի մը բլուրներ ու հողու անհաւասարութիւններ, որ պահ ընդպահ ընդ առաջ կ'ըլլան Պաքուէն վախտունքը քիլոմէտր առաջ, ուրիշ նշանաւոր գժուարութիւն մըն ալ են բազմա. թիւ անկարինք հեղեղաց, որոնք անցք ՊՐԱՎ. ՔՐԱՎ. Բ.

կու տան հալած ձեանց և անձրեային ջրոց, թէ այն մեծ լեռնաշղթային և թէ Հայաստանի լերանց հիւսիսային ջրարածնից: և այս անկողիններուն քանի քանի մը քիլոմէտր լայնք կ'ունենան և սրբնիթաց ջրոց մեծամեծ զանգուածներ կը տանին:

Շատ նշանաւոր է այս երկաթուղին, որուն վրայ պիտի երթեւեկեն Եւրոպից վաճառքը դէպ 'ի Պարսկաստան, ու փոխադարձաբար Պարսկաստանի վաճառքն ալ դէպ 'ի Եւրոպա: Հիմա սովորական ճամբով այս վաճառքը տանէն տանմէհինք օր կը կորսրնցունեն թիֆլիզէն մինչև Պաքու երթալու, մաս մը ուղտերով, մաս մ' ալ այլերով. բայց երբ երկաթուղին լըննայ՝ երկու օր բաւական կ'ըլլայ: Այս դէպքը ծանր հարուած մը պիտի տոյ Տրավիզոնի նաւահանգստին, ուստի կ'անցնէին արտաքին վաճառք դէպ 'ի Պարսկաստան, և հիմա պիտի մնան միայն Տաճկաստանի սահմանակից Պարսից քանի մը գաւառներն, որոնց գլուխն է Դավէդ: Այս երկաթուղին մեծ կենդանութիւն պիտի տայ նաև ներքին վաճառականութեան կովկասեան գաւառաց: Պաքուի նահանջին մէջ, և մաս նաւորապէս Ախշեռոնի թերակղզոյն մէջ, օր ըստ օրէ նորանոր հորեր կը բացուին նաւթի, և գործարաններ կը կանգնուին քարեղի, և այնչափ տուատ է այս բնական բերքն՝ օր կընայ բաւել բոլոր կովկասու սպառմանն. բայց փոխադրութեան երկայնութիւնն և ճանապարհներուն վիճակն՝ տեղափոխութեան ծախքն այնչափ կը ծանրացունեն որ թէ և քարեղն իր գոյացած տեղն ոչինչ գին ունենայ, սակայն թիֆլիզ ու միւս տեղուանք տարուելով աւելի թանկ կ'արծէ քան թէ Ամերիկայ քարեղը: Նշանակ տորոնն, որ փուպայի նահանջը առաւտօրէն կը բերէ, հիմա թուափոյ ներքին կողմերն ալ սպառումն չի գտներ, և գուրս զրկելու ալ շատ ծախուց պէտք կ'ըլլայ, ուր երկաթուղին լըննալէն եաքը չափաւոր ծախուք կընան Եւրոպա պրկուիլ, Սև ծովէն:

բայց Տրապիզոնի նաւահանգիստն
աւելի ծանրագոյն հարուած մը պիտի
ընդունի մօտաւոր ապագայի մը մէջ,
երբ կովկասեան երկաթուղեաց միւս
ճիւղն ալ լմբննայ, որ Ծուռսից Հայա-
սասնէն անցնելով Երևանու Նահանգէն
պիտի երթայ մինչև Չուղա՝ Պարսից
ուհիմանը: Այս գծին ալ քննութիւններն
արդէն ձեռք առնուած են, և քիչ ժա-
մանակէն լըրննալով բարձրագոյն կտ-
ռավարութեան պիտի ներկոյացուին:
Անկէ եաբը կայսերական հաճութիւնն
առնելով սկիզբ պիտի տրուի գործոյն:

Այս գիծը պիտի բաժնուի Պարսից
ճամբէն, ոչ շատ հեռու Թիֆլիզէ, ըն-
թանալով զրեթէ ճիշդ գէպ 'ի հարաւ,
միշտ լեռնային երկրի վրայ, 1500 ոտք
բարձրութեամբ ծավան երեսէն, որ
բարձրութեան վրայ է Թիֆլիզ, նեղ հո-
վիաներէ անցնելով, մինչև 4500 ոտք
բարձրութեան համանելով, պիտի իջնէ
Երեւան, որ համանուն նահանգին
գլխաւոր քաղաքն է: Ճամբուն այս ա-
ռաջին մասին մէջ երկաթուղին քիչ մը
խոսորելով գէպ 'ի արևմտսոք՝ պիտի
մօտենայ Օսմաննցոց սահմանագլխայն,
Դարսի մօտ, ուղելով համնիլ մեծ բեր-
դաքարանքն Յղեցքանդրուազօլ բայց եր-
կաթւուղին այս վերջին մասն ու խոտո-
րումը զեր ևս մասնաւոր քննութեանց
և որոշման պէտք ունի. վասն զիյառաջ
քան համսերու Երեւան՝ պիտի պատէ
բարձր Ալակենի (Արքագած) զարիվայր-
քը, Երեւանէն քիչ մը անդին և Արա-
րատէն ոչ շատ հեռու, պիտի համսի
Երասմայ հովիտը, և անոր ձախ ա-
փունքէն ընթանալով և հին ճամբէն ու
Նախիշեւանէն անցնելով պիտի գայ
մինչև Չուղա՝ Պարսից սահմանագլուխը:
Այս ճամբուն բոլորական երկայնու-
թիւնը պիտի ըլլայ զրեթէ 400 վերստ,
այսինքն 426 քիլոմէտր:

Զինուսրական անսութեամբ շատ
մեծ կարևորութիւն պիտի առնու այս
երկաթուղին, որ կապսւելով կառաց
ճամբաներաւ հետ, որոնք մեծ խնամքով
շնուռելու կամ նորոգուելու վրայ են,
և առաջարար կարսղ կըլլայ երբ հարկադրուի

երագութեամբ հասցունել զօրք թէ
Պարսկաստանի և թէ թուրքիոյ սահ-
մանագլուխիները: Քաղաքական աեսու-
թեամբ ալ ոչինչ նուազ մեծ կարեւորու-
թիւն պիտի առնու այս երկաթուղին,
փոխադրելով Ռուսի Հայաստանի ճո-
խութիւնքը (բամպակ, ցորենեղէնք,
կաշեղէնք, աղ, հանքային արտադրու-
թիւնք) Թիֆլիզի վաճառանոցը, վաճա-
ռաբերութեամբ, վաճառաւհանութիւնը,
վաճառուց երթեւեկութեամբ, որ ար-
գէն շատ բանուկ է կոմիկասու մօտաւոր
պարսկական Արտաքէնան գաւառին
հետ, որուն մայրաքաղաքն է Գավրէժ,
որ Չուղային գրեթէ 150 քիլոմէտր հե-
ռաւորութիւն ունի:

Կայսերական կառավարութիւնը մե-
ծապէս փոյթ կը տանի այս երկաթուղ-
ոյն շինութեանը, որ մեծ լեռնաշղթ-
թայի գագաթներէ պիտի անցնի, և այս
երկաթապատ ճամբան մինչև հիմա ե-
ղածներէն ու ըլլալուներէն քան զա-
մէնն ահաւոր է:

Բայց 'ի Երկայնաշաբ լեռնային տա-
րածութենէ, այս երկաթուղին արուես-
տական արտաքոյ կարդի գժուարու-
թիւններ կ'ընծայէ լեռնանցից անձկու-
թեանցը պատճառաւ: Որոնց մէջնն պի-
տի տարածէ իր բազուկները, ուղելով
խորշիլ մեծագոյն ծախթէ և ժամանակի
կորստենէ՝ լեռներ ծակելով ու գետնա-
փոր ճամբաներ բանալով անբաւ երկայ-
նութեամբ: Առաջարկութիւնն է կապել
Վլասիկաւկաս, որ է հարաւագոյն կէտն
ուր կը համնին Եւրոպայի Ռուսաստանի
երկաթուղիքն, Թիֆլիզուն հետ որ կով-
կասու մայրաքաղաքն է: և առ այս ու-
րիշ բան չի մնար ընելիք, բայց եթէ ընդ-
հանրայէս հետեւիլ վրաստանու այժ-
մեան զինուորական գեղեցիկ ճամբուն
ընթացիցը, որուն ճայրագոյն բարձրու-
թիւնն է 7800 ոտք ծովուն երեսէն,
սակայն մէջ տեղուանքն այնպիսի գար-
ձուածներ ունի որ շատ յարմար կու-
գան երկաթուղի: